

Հեղտութիւն գայ որպէս զաղամի, դառնայ որպէս բազէ:

20

Զովութիւն ցող ածէ, հովութիւն զեղեամն. քաղցր է բան որպէս զցօղ, այլ ի դոյզն բռնութենէ փոխի ի ձիւն:

20

Մանուկ ի վիշտս ծաղիկ ի դժիկս:

20

Ամենայն վիշտ վարդ է յառապարս խաչն. այլ ամենայն ուրեց փուշ է:

24

Յոյս յենարան կամրջոյ. քանիցս զյեցեալն ի նա զետամյն արտօք:

24

Մէր սաստիկ և ընդ յոյս ամաչէ:

28

Անօթք եմք կաւեղէնք, ի ցրտոյ և ի տապոյ միօրինակ խորտակիմք:

29

Զարթեայ... և նժոյդ ժամացուցին չափեալ էր զերիր մասն ասպարիզին. ժամը ութ գանդաղ — երազունք ի բաց կորզեալ էին ութ մասուն յինչն:

29

Զերծար ի սատանայէ՛ լեր զերի փըրկողին:

29

Որ մահու ցանկայ, արդէն մեռեալ է:

31

Բարձրագոյն ցուցաւ և Աստուած ի խոնարհելն:

Հ. Պ. Ալեւա

Շարայարելի

ԳԼՈՒԽ

Հ. Ս Ո Ւ Ա. Ծ Ա. Ռ Ա. Զ Ի Ն

Ա. Զ Ա Տ Ա Կ Ա Ն Դ Պ Ր Ո Ց

Մէր յիշած տնտեսագիտական դպրոցներուն առաջինն է պատական դպրոցը զոր երբեմ կը կոչեն նաև դասական դրապրոց սա պատճառաւ որ Քաղաքական Ծընտեսութեան բոլոր հիմնադրիները, Բնակարանները, Առամ Սմիթ, Տիգարտո, Ժ. - Պ. Սէյ, Ստուարտ Միլլ այդ դպրոցին կը վերաբերին: Ասոնց յաջորդներուն մէջ՝ Տիմուարէ, Պասթիա, Գուբանց և Սընէյ և Լէօն Սէյ, ի Ֆրանսաւ. Մաք - Լու, Սէնիօր և Գէռնոր՝ յԱնգլիա. Խոալիոյ մէջ՝ Ֆէրբէյ և Ռուլըրը: Անգլիացւոց ազատական դպրոցը կը կոչուի նաև Մանչեստրի դպրոց, որովհետեւ այս քաղցրին մէջն է որ իր ընորդիւ աշատ փոխանակութիւնը յաղթանակած է: Սակայն, ազատական դպրոցը ամենէն աւելի ֆրանսայի մէջ է որ մինչև հիմայ բազմաթիւ հետեւորներ պահած է: Գիտութեանց Անկաղմային գրեթէ բոլոր տնտեսագէտ անդամները որպէս Քաղաքական տնտեսութեան ընկերութեան (Société d'Economie Politique) անդամները պատական դպրոցին կուսակից են և ասոնց երիցագոյնն է Մ. առ Մօլինարի, մասօքն Խուրնալ des Economistesի:

Այս դպրոցը երբեմ անհատականական (individualiste) դպրոց ալ կը կոչուի, որովհետեւ ան՝ անհատին մէջ՝ կը տեսնէ տնտեսական գործունէութեան թէ շարժիչ գործութիւնը և թէ նպատակը միանգամայն. սակայն այս դպրոցին հակառակորդները՝ զայն ծաղրած ըլլալու համար՝ անոր ուղղափառ ածական մըն ալ կուտան, մասմաք անոր տեսութիւններուն փոքր ինչ վարդապետական ըլլալուն, և մասմաք ալ այս դպրոցին կողմանէ իր հակառակորդ-

ԿՈՀԱԿ Շարարաբեր, Գրական, քաղաքական, տնտեսական և ընկերային. — Բաժանորդագինն է Պոլիս և գաւառները տար. 50 զբ2. — Արտասահման 12 ֆր.: Rédac. du jour. GOHAG

Avenue de la S. Porte

Rue Sébastij 27.

CONSTANTINOPLE

ներուն մասին մնուցած արհամարհանքին պատճառառ։

Այսու հանդերձ վայելուչը զայն մի միայն տպատական դպրոց կոչելի է, որովհետև այս անունը անոր շատ ճիշտ յատկանին է և կը համաձայնի ալ սա բանաձևին⁽¹⁾ «թողէք որ գործեն, թողէք որ անցնին», որ իրեն՝ երկար ատեն իր խորհրդանիշ ծառայած է։

Բայց ասիկայ ստուգիւ դպրոց մըն է։

Իրեն կուսակիցները զայն կը պաշտպանեն խրոխանցով և մինչեւ անգամ կը յաւակնին զիտութիւնն իսկ ներկայացնել։ Իրեն իրենց կու տան, և իրենց հակառակորդներն ալ մինչեւ անգամ զայն անոնց ստէպ կը թոյլատրեն, պարզապէս տեսնակուի տիտղոսը։ Ապաքն, այս դպրոցին ծագումը կը նոյնանայ նոյն ինքն տնտեսական զիտութեան ծագումին հետ։

Այս ազատական դպրոցին վարդապետութիւնը շատ պարզ է և յստակ, և կը բնայ վերածուիլ սա երեք կէտերուն՝

1. Մարդկային ընկերութիւնները կը կառավարուին բնական օրէնքներով զոր բնաւ երբէք չ'ենք կարող փոփոխել նոյն իսկ եթէ ուզելու ալ ըլլանք, քանի որ մենք չ'ենք զանոնք շինողը և թէ արդէն բնաւ երբէք շահ մի լուծինք զանոնք փոփոխեան ենյի իսկ երեք կարող ալ լուծինք զանոնք զայն բնական օրէնքներու, բանի որ այդ օրէնքները լաւ են և կամ գէթ լաւագոյններն են բաս կարելոյն։ Տնտեսագէտին համար սահմանուած գործն է գտնել մէջ տեղ հանել այդ բնական օրէնքները։ իսկ անհատներուն և կառավարութիւններուն պարտականութիւնն ալ է ջանալ կանոնաւորելու իրենց ընթացքը՝ այդ օրէնքներուն համեմատ։

2. Այդ օրէնքները բնաւ երբէք ներհակ չ'են մարդկային ազատութեան. ընդհակառակը, ատոնց արտայայտուրիւնն են այն յարաբերութիւններուն որ ինքնարերար կը հաստատուին ընկերութեան մէջ ապրող մարդերու միջն, ամենուրեց ուր

այս մարդիկ իրենց իրենց թողուած են և ազատ են գործելու ըստ իրենց շահերուն։ Այս պարագային մէջ, այս անհատական շահերուն միջն որոնց արտարուստ իրարու հակառակ կ'երեկին կը հաստատուի ներդաշնակուրիմ մը որ կը կազմէ ճիշտ բարդական կարգը գեր ի վեր բան ո՛ր և է արուեստական կարգադրութիւն։

3. Օրէնսդորին սահմանուած զերն ալ եթէ նա փափացող է ապահովելու ընկերային կարգն ու սարցը և յառաջդիմութիւնը կը կայանայ կարելի եղածին չափ զարգացնելուն մէջ այս անհատական նախաձեռնութիւնները, մէջ տեղէն վերցը նելուն մէջ այն ամեն խոչընդոտները որ ատոր արգելը կ'ըլլան, արգելելուն մէջ միմիայն որ ատոռնը իրարու չի վնասեն, և հետեւարար իշխանութեան միջամտուրիւնը պատրի կը կար և լրաց այնքան որքան անհրաժեշտ է մէն մի անհատին ապահովութեանը, որպէս և ամենուն ապահովութեանը, մէկ խօսցով՝ պէտք է րոդ տալ զորեերու (laissez faire)։ «մենց կ'ըսենց որ բաւ է միայն դիտել զայն (զբնական օրէնքները), հարթելով այն բնական խոչընդոտները որ արգելը կ'ըլլան անոնց զործին, և մանաւանդ անոնց վրայ չ'աւելցնելով արուեստական խոչընդուներ, որպէսզի մարդուս պայմանը լաւանայ այնքան՝ որքան կը պահանջէ իւր ծանօթութիւններուն և իւր ճարտարութեանը յառաջդիմութեան վիճակը։ Ահա այդ պատճառառ է որ մէր աւետարանը կը վերածուի սարաներուն մէջ՝ թո՛ղ տուէց որ գործեն, թո՛ղ տուէց որ անցնին»։ — Տը Մօլինարի թեական Օրէնքները։

Անշուշտ, տեսական այդպիսի յդացում մը բարձր ըլլալուն չափ ալ շատ պարզ է և պայծառ։ ինչ որ ալ ըլլայ անոր ապագան, անիկայ միշտ զբաղարական տնտեսութիւնն կազմած ըլլալու արժանիքը ունեցած պիտի ըլլայ և եթէ օր մը ուրիշ տնտեսութիւններ զան անոր տեղը բռնելու, ան զարձեալ հիմացարը եղած պիտի ըլլայ, որուն վրայ անոնց պիտի զան հաստատուելու։

1. Laissez faire, laissez passer.

Աւակայն տեսնենց թէ որպիսի՞ ցննաւ-
դաստավիւններու ենթարկուած է այս ա-
զատական դպրոցը, բննադաստավիւններ
որ կը բդիխն ժամանակակից գիտութեան՝
է՞ն նոր և է՞ն վերջին տեսութիւններէն և
զորս ուրախ ենց փոխ առնուլ մեր հոչա-
կաւոր Փրօքէսէօր կ. Ժիտէն.

1. Ամենէն առաջ այս դպրոցը կը
ցննադաստուի իւր շատահետքան մասին
ունեցած ձգուումին համար, որովհետեւ կ'ե-
րկի որ այս ձգուումը ճշմարտապէս զիտա-
կան ողիէ մը ներշնչուած չ'է, այլ աւելի
գոյութիւն ունեցող իրերու կարգը արզա-
րացնելու մասին կուսակցական ողիէ մը:
Եւ այս ձգուումը աւելի արտայայտուած
կը տեսնենց ֆրանսական դպրոցին մէջ,
հակառակ անզիւհականին որ աւելի յուն-
տես է, պիտի ըսենց, ինկատի ունենալով
Արքարտօյի, Մալթուսի և Մթուարթ Մ'լ-
լի վարդապետութիւնները որոնց մասին
պիտի խօսինց յարմար առթիւ: Եւ ատի-
կայ անխուսափելի է իւր սկզբունքէն
դատելով: Ազարէն, եթէ անհատական
շահը գործողութեան միակ շարժառիթն է,
պէտք է այն ժամանակ ընդունի որ ան-
հատական շահերը վերջապէս հակամէտ
են իրարու, որովհետեւ առանց այս պայ-
մանին ո՛ր և է ընկերային կեանց անկա-
րելի է: Եւ անտարակոյս, կը յաւելու
Մ. Ժիտ, երբ դիտենց ընկերութեան մը
տնտեսական կազմակերպութիւնը և անոր
հիմք եղող հաստատութիւնները (institutions), կը ներուի մեզի հետեւցնելու որ
ասոնց մէկ կողմէն լաւ են, որովհետեւ ի-
րենց գոյութեամբն ու տեսողութեամբը,
ասոնց զոնէ յարաբերական արժէք մը կը
ցուցնեն ըստ բաւականի. մինչեւ անզամ
կը ներուի մեզի հետեւցնել իսկ որ ասոնց
բնական են սա իւստառով որ ասոնց յայտ-
նի կերպով մը սահմանուած են իրենց
ծնունդ տուող կարգ մը յառաջազոյն վի-
ճակներէ. բայց աններելի է մեզ հետեւցը-
նել որ ասոնց կարելի եղած լաւագոյներն
են: Այս հետեւութիւնը կատարելապէս հա-
կառակ է տրամարանութեան:

2. Այս կարծիքը թէ՝ գոյութիւն ունե-
ցող տնտեսական կարգը միական կարգն
է, այն իմաստով որ ատիկայ բնական
օրէնքներու և ազատութեան ինքնածին
արգասիքն է և թէ հետեւարար ատիկայ
է՝ եթէ ոչ ինչ որ պարտ էր ըլլալ այլ
առ նուազն ինչ որ կարելի է ըլլալ, ոչինչ
նուազ անձիշշէ: Պատուելթիւնը, մեզ կը
ցուցնէ որ շատ անզամ այդ կարգը ար-
դիւնքն է կամ պատերազմի և բիրու տի-
րապետութեան (օրինակի համար, Անգլիոյ
և Իրանատայի մէջ քանի մը յետօրտե-
րա կողմէ հոդին իւրացումը իւր պատ-
մական ծագումը ունի արիապետութեան,
յափշտակութեան և զրաւման մէջ) և կամ
զրական օրէնքներու, զրս ընկերութեան
քանի մը դասակարգերը հաստատած են
ի նպաստ իրենց (օրինակի համար, ժա-
ռանգական օրէնքներ, զանձային օրէնք-
ներ, և այլն): Որով, կը յաւելու Մ. Ժիտ,
եթէ աշխարհու նորէն շինուելու ըլլար և
եթէ կարելիութիւն ըլլար զայն շինել
կազմել բացարձակ ազատութեան պայ-
մաններով, հիմակուանին բնաւ չի պիտի
նմանէր ապահովարար:

3. Վերջապէս, ենթադրելով նոյն իսկ
որ գոյութիւն ունեցող տնտեսական կար-
գը բնական կարգը եղած ըլլայ, դարձեալ
չ'է ներելի հետեւցնել որ ներկայ տնտե-
սական եղելութիւններն ու հաստատու-
թիւնները պէտք է որ մասականութեան
և անփոխութեան յատկութիւն մը ու-
նենան: Այդպիսի հետեւութիւն մը ուրիշ
քան չ'է եթէ ոչ պարզապէս իմաստակու-
թիւն մը: Խակ եթէ, ընդհակառակն, ինչ-
պէս որ արդէն զայն կ'ընդունի ժամանա-
կակից զիտութիւնը, ընդունինց որ բնա-
կան օրէնքը զերազանցօքէն ելօլիսիսինին
օրէնքն է, այն ատեն պէտք է ըսենց որ
բնական օրէնքները, ոչ միայն կը հակա-
ռակին փափոխութեան զաղափարը վանելուն
դէմ այլ միշտ զայն կ'երադրեն խակ:

Եւ այս սկզբունքէն մէկնելով, ոչ միայն
տնտեսական եղելութիւններն ու հաստա-
տութիւններն են որ կարող են փոփոխիլ,
այլ մինչեւ անզամ մեր կամքն ալ ստուգի:

անկարող չ'է սահմանելու այդ փոփոխութիւննենիր : Ապաքէն, այդ կամքը ամեն օր կը գործէ ֆիզիքական կարգի եղելութիւններուն վրայ, և ամենէն զօրեղ եղանակաւ մը, զայնս մեր պիտոյիցը համեմատ փոփոխելու համար, և բնական երկոյթներուն վրայ, մարդկային այդ գործողութիւնը բնաւ երբէք անհամաձայն չ'է բնական օրէնքին զաղափարին հետ, բնդկակառակը անիկայ ասոր հետ սերտի կապատճ է : Եւ հոս տեղն է կրկնելու Մ. էսֆինասի (⁽¹⁾) սա հանճարեղ բացարութիւնը թէ՝ «եթէ մարդկային գործունէութիւնը անհաշտելի է երևոյթներու կարգին հետ, այն ատեն հաւկիթ մը եւ փելը պէտք է հրաշը մը նկատել» :

Անտարակոյս, կան կարգ մը եղելութիւններ՝ որոնց իրենց անհունութեան և կամ հեռաւորութեանը բերմամբը՝ խոյս կու տան մարդկային ո՛ր և է գործողութիւնէ, օրինակի համար աստղաբաշխական կամ երկրաբանական և կամ միջնէն իսկ օդերևութարանական երևոյթները. ատոնց մասին մենք ուրիշ բան չ'ունինք ընելիք եթէ ոչ զայն սկրել լուսութեամբ և մեր հեռաւոտեսութեան մտային զօրութիւնը անկարող է զմեզ զգուշացնելու որպէս զի խոյս տանց գիտաւորի մը ընդհարումէն և կամ երկրաշարժէ մը. և սակայն, ատոր հաւակակ, որցան իրերու մէջ ալ՝ մարդկային զիտութիւնը այսոր կը ամիրէ վեհապետորէն : Անգործարանական վիմիազիտութեան բաղադրածներուն շատերը, և ամենէն կարեւորները, զիտունն է որ ատեղծած է իւր աշխատանոցին մէջ: Երբ կը զիտենց անասնարոյցը գոմին մէջ, պարտիզամշակը պարտէզին մէջ, որոնց անդադար կը փոփոխեն անասնական կամ բուսական ձևերը և կ'ստեղծեն նորանոր ցեղեր, կարծես որ կենդանի բնութիւնը կը թողու որ թիրեն զինքը այնքան հւուրէն՝ որքան անշարժ և անշունչ նիւթը : Մինչ իսկ մինուլորտի երևոյթներն ալ բացարձակապէս չեն կարող խոյս տալ

մարդկային ճարտարութեան իշխանութենէն. ապաքէն մարդկային ճարտարութիւնը, խոպան վայրերը մշակելով և կամ յարմար տեղեր ծառեր տնկելով, ի վեճակի է այսօր փոփոխելու հովերու և ջուրերու գրութիւնը, և երկնքէն՝ ըստ հաճոյս անձրեն և զօղ իջեցնելու : Մեր այս ըստածին կենդանի օրինակ մըն է Եզիպատուը. այսօր, Եզիպատուի կլիման, մանաւանդ Գահիրէի ողը մհծապէս բարեփոխուած է Սուէզի ջրանցքին բացումէն առաջ եկած օդերևութական փոփոխութենէն, որպէս և շնորհիւ Քաղաքապէս մհծապէս բարեփոխուածն և անխոնջ ջանքերուն՝ բուն իսկ բացարձին բոլոր հրապարակները և փողոցները ծառեր տնկելով և զարդարելով:

Ուրիմն, մեր գործունէութիւնը կարող է ես առաւել գործել տնտեսական եղելութիւններուն վրայ, ճիշդ սա պատճառաւ որ անոնց մարդուս եղելութիւններն են և կը գտնուին մեր անմիջական ազդեցութեանը ներքեւ:

Հիմայ տեսնենց թէ ինչպէս կը խորհի բնեկրվարակն դպրոցը :

ՑԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒԽՁԵԱՆ

Փարիզ

Թ. I. S. U. U. C. Φ. U. P. U. N.
Դ'ՆՉ ԿԲ ՊԱՏՄԵ

(Առանձայն Որբկամերում)

Ուզեցին և որոշեցին մարդիկ՝ որ պըզինձէ ըլլամ և փոքր արժէք մ'ունենամ. ասիկա ճակատագիրս էր, բայց ես աւելի պատճութիւններ ունիմ քան մհծարժէք ուսկին:

Զիս հրապարակ հանեցին: Աղճամարդանցանց մը մէկուն զրպանին խորշը նետուած էի, արծաթներու և ոսկիներու քով ամշացած: Օր մը երր տէրս հասուցում մը կ'ընէր՝ վէճ մը, աղմկալից վէճ մը լսեցի: Քիչ մնաց ձեռք մեռի պիտի զային: և ես գողալով լսեցի միւսին սախուրերը «Ճամար փարայ պակաս տուիր, A.R.A.R. @